

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԽՈՐԵՆԱՑԻՒ

ՔՆԱԱԴԱՏՈՒԹԵԱՆ

4

Գառնիկ Ֆենտլեան, քաջ գրաբարագէտ, հմուտ Ասկեղարեան զրականութեան, հայ բանասիրութեան դաշտին մէջ բաւականաչափ քրտինք թափած անձնաւորութիւն, Անգլիա ապրած, նոյնիսկ Շէյքրեքն ողբերգութիւն մը հայերէնի թարգմանած, իրաւոնք կուտար մեզ ակնկալելու որ իր մտային կարողութիւնը զրաւականը պիտի ըլլայ արգարակիո քննադատի:

Ան ալ զրազեցաւ Խորենացիով: Սակայն իր մերձեցումը Պատմահօր, անսքող արհամարհնք մը ուներ դէպի հնագարեան մատենագիրը: Իր աշքին Խորենացին բանագող էր և կեղծ արար, ու անոր անուան յիշատակումը՝ իր բանասէրի արեան ճընչումը կը բարձրացնէր: Զենք կրնար բանել թէ Երիտանական կղզիներու կղման և միջավայրը այն քան կը տաքցնէին հայ հնագէտը: Բայց իրականութիւն էր, որ Խորենացին անոր բարեխսառնութիւնը կը վրդովէր.

Մեծ հրացող մը Կորիւնի, Գառնիկ Ֆենտլեան 1930ին հրատարակեց Մեսրոպի կենսագրին միակ զործը. (Վարք Մաքրոցի: Ուղղեալ և լուսաբանեալ ի Գառնիկ Ֆենտլեանէ. Երուսաղէմ, 1930):

Քառածալ ճոխ տպագրութիւն մը, ուր իւրաքանչիւր էջի հազիւ մէկ երրորդ մասը, յաճախ ատէկ ալ պակաս, յատկացուած է Կորիւնի զրքին, իսկ էջին մեացեալ մասը կը գրաւէ Ֆենտլեանի բառաքննական, բաղդատատական բացատրութիւնները և մեկնարանութիւնները:

Անտարակոյս խնամեալ աշխատութիւն մը, որ հեղինակէն պահանջած և ստացած է տքնաջան ուսումնասիրական ճիգ:

Կը խորհիս թէ 1930 թուականին, այլ կիրքերը յոգնած ըլլալու են, սահմարձակ ճախրանքները կարգ կանոնի ենթարկուած, և ողջախոնութիւնը անդամ մալ

իր իշխանութիւնը տարածած բանասիրութեան ազարակին Խորենացիի յատկացուած դաշտը:

Կը խորհիս նաև թէ Կորիւնի գործին նուիրուած այս զրքի էջերուն մէջ Խորենացիի բազմաւարչար զլուխը զոնէ ազատ պիտի ըլլայ նախատական պարսատիկներէ նետուած քարերէ, և մի միայն իր անուան անցողակի յիշատակութիւնը տեսնելով քիչ մը շունչ աննէ:

Ֆնտգլեան արդպէս չէր մտածեր:

Գրքի ներածութեան մէջ կը գրէ. «Իսկ Խորենացի՝ այն քան տարրեր Փարպեցիի ազնիւ նկարագրէն՝ ըստ իր բարի սովորութեան, անբարեմտութիւնը ունի քաղելու Կորիւնէն, բայց Խորչելով իր աղքիւրին անունը տալէ, այլ ընդհակառակն ինքզինքը աղքիւր կը ներկայացնէ ըսելով ուրպէս լուայ ի հաւատարիմ արանց»: (Ընդգծումը իրն է): (Էջ 6):

Իսկ զրքի մէջ, «Բառաքննութիւն և Համեմատութիւն», բաժնի մէջ կը հանդիպինք հետևեալներու:

«Այս զիւրաթափանց ծպտումը կ'առնէ Խորենացի՝ յայտնի չընելու համար իր բանագութիւնը այստեղ (և ուրիշ տեղեր) Կորիւնէ, զի անպատկառօրէն յայտարարէր էր այս հատուածին սկիզբը որպէս լուայի բազմաց և ի հաւատարիմ արանց»: (Էջ 65):

Կամ,

«Իսկ սուտերուն սուտն է, երբ Մաշթոցի մահուան պարագան կը ծածկէ իր Կորիւնէ բանագաղելը, և անձնապէս իր ըսածն ըլլալ կը յայտարարէ: Այս ամէնք պայծառ ցոյց կուտան Խորենացիի որքան անվստահելի և անբարեմտ լինելը: ... Յերիւրանք անհաւատալի Խորենացիի մըտքին ... Այս ալ Խորենացիի երկայսութիւնն է»: (66):

Վեց տարի վերջ, 1936, Ֆնտգլեան դեռ յուսես է Խորենացիի մասին:

«Խորենացիի յամառօրէն ինքզինքը Սահակ-Մեսրոպ երկու հայրերուն աշակերտ Հինգերորդ զարու մարդ ներկայացնելու անտարակուսելի կեղծիքը, որ թէպէտ կը ընալ ունենալ իր պատճառները, հայրենասիրական, անձնութիրական թէ այլ, սակայն չգագրիր կեղծիք ըլլալէ»: (Անահիտ, 1936, Յունուար-Մայիս):

Նկատեցի՞ք Անտարակուսելի բառը:

Միթէ մոքի վերապահ կառկած մը չ'ե՞ն-  
թաղբեր զրոգին կողմէ։ Բայց իր մտահո-  
գութիւնն էր որ զուն այլես դորդն իսկ  
կառկած չունենաս կատարուած կեղծիքի  
մասին։

## 5

Եատ լու։ Արքան առեն որ այս ան-  
լուր կեղծիքը, — տարակուսիլի կամու ու ։  
ի գործ զնողը իննիրորդ գարէն անդին չէին  
կրնար տանիիլ, (քանզի այդ գարէն վերջ-  
եկող հայ մատենազիրներու համար ելորե-  
նացին արդէն հոչակեալ պատմիչ է), մեզի  
կը մնար ճամբռու եզրին, սոսւերու անկիւն  
մը նոտիլ, քիչ մը չունչ առնել և բարե-  
յոյս ակնկալութեամբ եզրակացնել թէ։  
այլես կատաղի յարձակողականին խօսթափը  
պիտի նուռազէր և աւելի տանիլի — թերես  
ալ խոհեմ — ընթացք մը ստանար։

Վերջապէս, յետ այնու ըլլալիքը ու-  
րիշ բան չէր, այլ որոշել թէ կեղծարարը  
իննիրորդ գարու ո՞ր տարիին զրած կրնար  
ըլլալ Հայոց Պատմութիւնը։ Այսպիսի աշ-  
խատանքի բնոյթը ինքնին կիրքեր հրահրե-  
լու կայծեր չէր կրնար յառաջացնել։ Մէկը  
կ'ըսէր 820 թուականին, միւսը՝ 830, մը  
ուրիշը՝ 840, կամ 850, 860 եայն։ Զայ-  
րանալու տեղի չկար։ Մորենացիի զրքէն  
տող մը կամ երկու մէջքերում կ'ընես, և  
կը յայտարարես թէ այս տողերը այսինչ  
տարիէն տուած զրուած չէին կրնար ըլլալ,  
հետեւալ պատճառներով, և կը ներկայա-  
ցնես պատճառներդ, պրծաւ գնաց։

Կը սիսալէինք։

Սոտւերոտ անկիւն նստելով՝ դեռ չուն-  
չերնին չտառած, նոր ոռումբ մը կը պայթէր։  
Այս անդամ նոյնինք Մովսէս Մորենացի  
կոչուած անձնուորութիւնն էր որ լիկուի-  
տացիայի կ'ինթարկուէր։ Եւ այս աղջեցու-  
ցիչ ելոյթը կատարողը, յանդուզն ոմբա-  
ձիքը, պատահական սկսնակ բանասէր մը  
չէր, այլ վիճնայի Մխիթարեաններէն Հ.  
Ներսէս Ակինեան։

Ան կուգար ըսելու թէ Մովսէս Խորե-  
նացի անունով հեղինակ մը զոյութիւն չէ  
ունեցած և անոր անունով մեզի հասած  
պատմութիւնը զրի առնուած է Ղեղնդ ե-  
րէցի կողմէ իննիրորդ գարու տառաջին տառ-  
ամբակին։ (Մատենագրական Հետազոտու-

թիւններ, Հասոր Գ. Պետնի Մրց և Մոլ-  
սկ Խորենացի, Վիեննա, 1930)։

Հ. Ակինեանի այս աղջանք առթող  
դիւտին մենք անդրադարձած էինք։ (Տես  
մեր Խորենացի, Եղիշէ և Հ. Ներսէս Ակին-  
եան, Երաւաղէմ, 1951)։ Հաս կ'ակնարկենք  
ատոր, մեր պատմութեան շղթային պէտք  
եղած չափով։

Իր այս արմատական վարկածը մեզի  
կը ներկայացնէր հետեւալ կերպով։ Փու-  
թամբ ըսել թէ իր ոչ-սիսթէմաթիք երկար  
գրութիւնը՝ կեղրոնացած ուշադրութեամբ  
քննելով է որ կրցանք յաջողիլ յստակ ու-  
րուազիժ մը կազմել իր ըսածներուն, որ  
կուտանք հոս։

Ղեղնդ երէց 774 թուականին, երբ 45  
տարեկան էր, զրեց Արարական տիրապե-  
տութեան տակ տառապող Հայաստանի 134  
տարիներու պատմութիւնը (640-774)։ Ար-  
գես վերջարան այս պատմութեան, Ղեղնդ  
Աղը մ'ալ զրի տուաւ, տեսակ մը հրաժեշտի  
խօսք իր ընթերցողներուն։ Այս վերջարանը  
այն հոչակաւոր Աղբն է, որ այժմ կը  
գտնուի Խորենացիի Պատմութեան վերջը։

Տասնվեց տարիներ կ'անցնին, 790ին,  
Ղեղնդ այժմ 61 տարեկան, գարձեալ զրիչը  
ձեռք կ'առնէ, կը զրէ սոյն տասնվեց տա-  
րիներու պատմութիւնը, որպէս շարունա-  
կութիւն նախորդին, ու այդ ալ լրացներէ  
յետոյ, կ'առնէ վերտյիշեալ Աղբը, փոփո-  
խութիւններ մը կը կատարէ, զայն պատ-  
շաճեցնելու համար Պատմութեան նոր մա-  
սին, և անով կը փակէ իր մատեանը։

Մատուրուազէս քսան տարի ևս կ'անց-  
նի։ Ղեղնդ ութուոն տարեկան է։ Այս  
անգամ Ասահակ Բագրատունի իշխանէն  
հրահնագ կը ստանայ զրելու հայոց պատ-  
մութիւնը։ Մերսւնի մատենազիրը այդ  
զիրքն ալ կը զրէ և օրին մէկը կը մեռնի։  
Իր մահէն տարիներ վերջ, մարդուն  
մէկը նշմարեր է, որ Հայոց Պատմութեան  
վերջաւորութիւնը յանկարծական է և ան-  
աւարատ գործի մը տարւորութիւնը կը ձգէ։  
Զայն ընդօրինակելուն, Աղբը տռած է Ա-  
րարական շրջանի պատմագրքէն, և զետե-  
զած Հայոց Պատմութեան զրքին վերջը։

Այս ընդօրինակողը այդքանով ալ չէ  
գոհացած։ Անիմանալի յանդզնութեամբ մը,  
որուն հաւատալու համար՝ բաւական բան  
մեր մաքերէն աւելնք նետենք, կ'օրոշէ

ծերունի Դեռդէ ընդօրինակած Հայոց Պատմութեան որպէս հեղինակ ցոյց տալ ուրիշ անձ մը: Կ'օրոշէ նաև որ այս հեղինակը Հինգերորդ գարու մատենագիր մը ըլլայ: Բայ այնմ, Պատմութեան մէջ իր կողմէ սոզեր կ'աւելցնէ, ուր հեղինակը ինքանքը Աահակի և Մեսրոպի աշակերտներէն մին կը ներկայացնէ: Յետոյ այս նենգամիտ ընդօրինակազը իր նորագիւտ հեղինակին անուն մը կը վնասէ և ահա երջանիկ զիւտը, Մովսէս Խորենացի: Առաջին անունը թերեւ Մովսէս Մարգարէն թելապրուած: Խորենացին ալ հաւանաբար սրամիտ բառախղի արգիւնք: «Խոր արմատէն ածանցուած, կամ՝ խորին = իմաստուն, հմուտ. . . . որ ընդ խոր եանց պատմութեան հայոց»:

Ահա ներկայացուցինք Հ. Ակինեանի գարմանազան գարեւածը, հաւատասկամ ոչ:

Խորենացիի քննադատութեան պատմութեան մէջ Հ. Ներսէս Ակինեանին պէտք է տրուի բանագրօսոսիկ մատմարզանքներու մազիստրոսի թղթէ պատկը: Մանաւանդ կեզծարաբներ տեսնելու իր մարմաշնչի Խորենացին այսկերպ ուրուժումիտ ենթարկելէ վերջ, քանի մը տարի յետոյ, մինչոյն յամառ եւանդով և մինչոյն «զէնքնք» երազի լիկութացիս կ'ընէր եղիշչն: Պէտք է արձանագրենք որ Հ. Ակինեան նոր բան մը կ'ըսէր երկու մատենազիրներու պարագային ալ. թերեւ իր միակ նպատակն ալ է նոր բան մը լսել, որ իրմէ տուած ունէ բանակը ըստած չըլլայ: Բայց ի՞նչ նորութիւն: Ուր կամայական վերուժումիտներու:

Եթէ Հ. Ակինեան կը սիրէ կեզծարաբներ տեսնել, չատ բարի, սակայն ինչո՞ւ կեզծարաբական լրբանելի տրամարանական արարք մը չկընար հրամցնել, և կ'ելլէ բոլորովին անհաւանական ենթագրութեան մը վրայ քրտինք կը թափէ:

Ինչո՞ւ անհաւանական: Որովհետեւ Հ. Ակինեանի գտած կեզծարաբները, երբ իրենց այլանելի ձեռնարկը կը սկսէն, իրենց կեզծել ուզած զրքերուն բազմաթիւ ձեռազիրները արդէն զոյութիւն ունին, ինչպէս նաև զանոնք կարգացողներու սուուար թիւ մը:

Թէ Խորենացիի և թէ Եղիշէի մասին իր ներկայացուցած մանուշապատ վարկածը, որ ընթերցողին — հոգ չէ թէ որ-

քան բարեացակամ — զիւրահաւանութիւնը անհարկի ճնշումի կ'ենթարկէ, կրնար չառ զիւրութեամբ ընդունելի ձեփ մը զնել: Զօր օրինակ, Պազար Փարապեցին առ վահան Մամիկոնիան գրած թուզթին մէջ յիշատակութիւնը կ'ընէ Մովսէսի մը, «Փիլիսոփա», «Էռւասուրիչ», որ սոզիստահալած: զրքեր գրած է, որոնք մէկ երկու զար զերջ կորուուած են: Աւթիրորդ կամ Խններորդ զարուն, (ուր որ կամքդ կ'ուզէ զնել Խորենացիի Պատմութիւնը), կեզծարաբը, իմար ունինալով Պազարի յիշած Մովսէսը, կը զրէ Հայոց Պատմութիւնը և Մովսէսի անունով հրապարակ կը դնէ:

Սա աւելի ընդունելի է և հաւանական: Աւ նման կեզծարաբութիւն կատարուած ալ է: Օրինակ, Բերսոսս Քաղղէացի պատմիչն զիրքը, որ Խորենացիի ալ յիշած բազմաթիւ ազրիւրներէն մին է, զարեր վերջ կորուուած է: 1498ին, Ճիւզանինի նաննի անունով Տօմինիկան վանական մը, Համբի մէջ հրատարակեց իրը թէ նորագիւտ ներսութիւր գործը լատիներէն, իր նօթազրութիւններով: Քառածալ հատորը մէկէ աւելի տպագրութիւններ ունեցաւ: Բայց վերջին ապացուցուեցաւ որ նաննիի կողմէ կեզծուած էր ամբողջութեամբ:

Կամ, ուրիշ օրինակ, հին հեղինակի մը զրքին միմիայն մէկ հատիկ գոյութիւն ու նեցող ձեռազիրը կերպով մը ձեռքդ կ'անցնի: Մարդ բան չզիսեր այդ մասին: Գիրքը կը հրատարակես որպէս քու հեղինակութիւնդ:

Տասնհինգերորդ զարուն, Արէզա քաղաքէն Էկոնարտո Բրիւնի (Leonardus Gretinus) ձեռք ձկեց Պրոկոպիոսի (Վեցերորդ գարու պատմիչ) յունարէն մէկ գործը հտալո-Գոթթական պատերազմի մասին: Վըստահ ըլլալով որ ուրիշ օրինակ մը զոյութիւնն չունի, ան 1470ին լատիներէն լեզուով ոսոյ գործը հրատարակեց իր անունով որպէս հեղինակի: Խոյնիսկ Էկոնարտօի մահէն վերջ, քանի տարիներ, այս զիրքը իր համբաւը տարածեց: Մինչեւ որ օրին մէկը յունարէն երկրորդ ձեռազիրը մը գտնուեցաւ և Էկոնարտօի ասողը մարեցաւ:

Հայր Ակինեանի պարագան կը յիշեցնէ ուրիշ բանասէր մը:

Ժան Հարտուրին (1646-1729): Այս անձը ճիւզութիւ կրօնական մէկը: Բաղմահմուտ և

բազմակողմանի մէկը, քաջածանօթ դասական գրականութեան և գրամագիտութեան, որոնց մասին զրքեր հրատարակած :

1690ին զրքոյի մը զրի առաւ, ուր կը պեղէր թէ բոլոր գոսական գործերը, Յոյն և Լատին (բացի Կիկերոն, Վիրագիլիոսի Մատվանի, Արտաֆրոս և Պլինիոսի Բնական Պատմութիւնը), ինչպէս նաև Եկեղեցական Հայրեռու շատերուն գրութիւնները, մէջը ըլլալով Սր. Օգոստինոսը և Սր. Յերենիմոսը, իրականին մէջ գրուած էին խումբ մը նենգամիտ ուսումնականներու կողմէ Խոալիոյ մէջ՝ 1350էն 1480 թուականներու միջև Եւ թէ այն ամէն ձեռագիր, որ իրը թէ Տասնչորսորդ գարէն առաջ գրուած կը ներկայացուի, սոսկական կեղծիք է :

Հակոբակ իր հմտութեան, Հարութինի այս ելոյթը խելազարային բան մ'էր : Առ-

կայն անոր մեթոտը բազմաթիւ հետեւորդներ ունենացաւ երկար ատեն, զրեթէ մինչև այսօր :

Խորենացի Հարցին Հ. Ակինեանի կողմէ արուած այս լուծումին ուրիշ բանասէրներ շատ կարեսութիւն չտուին, և շարունակեցին իրենց հասկցած ձևով հետապնդելու հեղինակը իններորդ դարու մէջ՝ Այլս Վեցերորդ, Եօթներորդ և Ռոթերորդ դարերը ի պատուի չէին, և եթէ հոս հոն կը գտնուէին բանասէրներ սրոնք սոյն գարերէն միոյն մէջ տեսնել կ'ուզէին Խորենացին, անսնք հեղինակաւոր ձայներ չէին համարուէր : Ինչպէս, օրինակ, Ա. Զամբինեան, Հ. Ակինեանի գրութենէն տարի մը վերջ, 1931ին, Խորենացին կը զետեղէր եօթներորդ դարու առաջին քառորդին մէջ :

ՀՐԱՆԴ Ք. ԱՐՄԵՆ

## ԳԻԼԳԱՄԵՇԻ ԴԻՒՑԱՁՆԵՐԳՈՒԹԻՒՆԸ



### ՍԻԶԲՆԱԿԱՆ ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆ

